

լայ կը դնեն : Դուք պիտի պայքարիք .
թշնամին՝ արդիական կեանքի հեթանոսա-
ցումն է , ձեր զէնքերը պիտի ըլլան ծաւա-

լը եւ պաշտպանութիւնը քրիստոնէական
կրօնքի սկզբունքներուն, ձեր կոռուի դաշտն
է այն հակամաբուը որ կայ բանականու-
թեան եւ զգայականութեան միջեւ, Քրիս-
տոսի եւ Նեռին միջեւ» :

Ժամանակի մարդն է ըսինք, եւ իր նախորդին նման, մարդկային հանձարի ամէն ձիրք ու հնարագիտութիւն, ինչպէս մամուլ, այսպէս ձայնասփիւռ, շարժապատկեր ու թատրոն իրեն համար «զօրաւոր աղջակներ են, ինչպէս ժամանակաւորին զուարծութեան ու երջանկութեան, այսպէս զուղահեռաբար եւ աւելի մեծ չափով պէտք է որ ի սպաս դրուին ճշմարտութեան ու քաղաքակրթութեան»: 1932ին Հոլանտական Շարժապատկերի ընկերութեան ի մէջ այլոց կը գրէր. «Զարմանալիօրէն շարժուն ու խօսուն պատկերները պէտք որ աչքերուն ու ականջներուն ճամբով զուարթացնեն սրտերը և հարստացընեն միտքն ու հոգին»: Ուրիշ առիթով, 1934ին Շարժապատկերի Միջազգային Ընկերութեան Նախագահին կը գրէր. «Գիտական զարդացումները ու դիւտերն ալ իրենց կարգին Աստուծոյ պարզեւներն են, որոնք պէտք է ճշմարտութեան սէրը ու Գեղեցիկին ճաշակը աւելցնեն»:

Բոլոր պետութիւնները վատիկանի մօռ
իրենց գեսապանին միջոցով կամ պաշտօ-
նական ներկայացուցիչներով հաղորդեցին
իրենց խնդակցութիւնները ու մաղթողա-
կանը :

Մարտ 12ին Ս. Պետրոսի տաճարին մէջ, ներկայութեամբ խոալական արքայական տան, նախարարութեանց եւ միւս օտար պետութեանց գեսպաններու ու պաշտօ-

նական մարմիններու, մեծ հանդիսով տեղի ունեցաւ Ն. Ա. Թագաղբութեան արարողութիւնը:

Քրիստոնէութիւնը մոռցաւ Պիոս ԺԱԿ
խաղաղութեան ու մեծաշէն մեծ մարդուն
մահուան սուզը, որովհետեւ Պիոս ԺԲ. ի
անձին մէջ կտաւ անոր արժանաւոր Յա-
ջորդը, անոր մեծութեան բոլոր հաւաս-
տիքներով օժառւած, կտաւ իր Գլուխը,
Հոգիներու իմաստուն եւ բարեհամբոյը
Հովիւը, որ պիտի չարունակէ ասլրիլ ու
զործել Արդարութեան ու Խաղաղութեան
համար:

Եւ մենք, բոլոր ազգերու եւ հաւատացեալ ժողովուրդներու հետ, որոնք մըր-
շակցեցան յարդանքի եւ սիրոյ բացառիկ
ու անվերապահ զղացումներով ողջունելու
իր գալուստն եւ երկնքէն իրեն սահման-
ուած առաքելական զերազանց պաշտօնը,
մենք ալ կը կրկնենք աւետարանական օրհ-
ներգը. «Օրհնեա՛լ եկեալն յանուն Տեա-
ռըն», եւ ձեռնունայն չերեւնալու համար
այդքան ընծայարեր ժողովուրդներու մէջ,
կը նուիրենք Ս. Աթոռին եւ իրեն նորըն-
ոիր Գահակալին՝ ամենազեղեցիկ եւ թան-
լարժէք պասկ մը Հայաստանեայց Եկե-
ղեցւոյ սրբազան դանձարանէն՝ նոյն ինքն
Ս. Ներսէս Շնորհալի ձեռքով հիւսուած եւ
ականակուու զարդարուած.

«Եւ դու Հռովմ՝ մայր քաղաքաց,
Գերապայծառ եւ պատուելի,
Մեծին արոռըդ Պետրոսի
Առաքելոց զիշաւորի:

Եկեղեցիդ անշարժելի
ի կեփայեան շինեալ վիմի
Դրանց դժոխոց անվանելի
Եւ կնիք երկնիցըն բացողի»:

(ՈՂԲ ԵԴԵՍԻՈՅ. ԻԱ.՝)

۱۰۸

ԱՊՐԻԼԵԱՆ ԱՐՑՈՒԽՆՔ * * *
* * * ՄԱՅԻՍԵԱՆ ԺՎԻՏ

Ամէն տարի երբ «Ծառերն ամենայն ծաղկին, ու, հուրը գայ գարնանային», կը ծագի «Լոյսը Հայոց սուրբ Զատկին» մեր հայրենի երգին աղու մեղու ժաղցրութեամբ :

Եկեք սիրելի եղբայրներ, եղբայրներ լեզուի, եղբայրներ սրտի եւ արիւնի, եկեք միանանի նորէն ու քող կազմուի աշխարհիս ամենէն հեռաւոր անկիւններէն՝ կարաւանն ու քանակը մեր. մենք Ապրիլան Ուխտ ունինք, եկեք երթանի դէպ ի աղքիւրն այդ Լոյսին՝ ըլլա՛յ կեանքով, ըլլայ մահով, ուխտի երթանի ո՞վ եղբայրներ :

Ամէն ո՞ւ սիրու մ'ուսի մաքուր . ահա սափոր արցունիք

Ամէն ո՞ք բորբ արիւն ուսիհ . ահա վարդեր ուխտական

Զատիկ'կ... անցի ու գնացի դեպ ի բարձունքն ազատութեան, դեպ ի երկիրն Աւետեաց :

Հայկակա՞ն Զատիկի... անցք ու գնացք կարմիր ծովէ մ'անսահման. կարմիր՝ մեր հայրերուն, մեր մայրերուն, մեր եղբայրներուն ու քոյրերուն արիւնո՞վ ծովացած :

Հայկակա՞ն քատիկ, յաղթանակի նախօրեակ, տօն զոհուած մեր բազերուն՝
մեր Ազատութեան արշալոյսին :

Եւ ո՞վ պիտի զլանայ սիրոյ վարդեր, պաշտամունքի արցունիքներ մեր ծանօթ ու պաշտելի Նահատակներու անծանօթ ու անբիւ շիրիմներուն համար, հեռաւոր ու կարօտալից վայրերուն մէջ՝ ուր ամէն քար համբոյր մ'ունի, ամէն ծաղիկ ու գեփիւռ՝ արցունիք եւ հառաչ, ամէն ձոր ու հովիտ՝ մաս մը անոնց խնկելի մասունիքներէն. Եւ օդ, բնութիւն եւ երկինք՝ յուզումով ու գարման-քով դեռ ունինդիր են անոնց յետին հառաչին ու սուրբ կտակին՝ ոք կը քրքռայ ու կը ծաւալի ու կ'ապրի անմեռ, խօսելու համար դեռ ու միշտ մեր ու մեր գաւակներու հոգիներուն:

Եւ ահա, մեր վաղուի ազատութեան կոյսն է որ կը ծագի այդ գիշերէն, սարսունի, արիւնի եւ մահուան գիշերէն. յալքանակ՝ մարտէն յետոյ, եւ ազատութիւն՝ զոհերու մահով:

Ողջո՞յն քեզ նոր կեանի՛ անմեռ յոյսի եւ հրաշափառ յարութեան՝ մեր զանգուածային մահուան մէջ, խորհրդաւոր ինչպէս ծնունդը լոյսին՝ խաւարի ծոցէն, զեղեցիկի ու տենչալի ինչպէս ազատութիւնը:

Մեր Ապրիլեան տօնը խսկապէս լոյսի եւ կեանքի աղքիւր է, որ ամէն տարի արշալոյսի պէս կը բռնկի ու կը հեղեղուի մեր հեռաւոր ու պաշտելի Հայրենիքէն, Այրարատի սպիտակափառ կատարէն. ու մենից յաւերդօրէն տոկուն եւ խրոխտ՝ կենսանորոգ ուժերով կը վարգենի դէպ ի ազատութիւն, ամէն անգամ որ մեր Ապրիլեան ուխտէն կը վերադառնանի՛ մեր սրտերուն մէջ արծարծած երգերը ՎԱՐՈՒԺԱՆԵԱՆ՝ մեր ՅԵՂԻՆ ՄՐՄԻՆ հարազատ փառքերով

Եւ Հեթանոս երգերու վահագնեան կորովով, երբ ԶԱՐԴԱՐԵԱՆԻ Յայլալոյսին մէջ կ'երազենք մեր իին տունն ու բոյնը աւեր, մեր լեռներու կեանիը խրնխտ, ՍԵՒԱԿԻ հետ կ'ուլստենք մեր հայրենի սրբութեանց հաւատարմութիւն ու ՍԻԱ-ՄԱՆԹՈՅԻ արձակած արիւնավառ Հրաւէրներուն մէջ ուղղուած բոլոր Հայոր-դիներուն՝ ոգեկոչումն եւ սրբագործումը Մեսոպոտամի հաննարին՝ Հայ գրին պաշտամունքով:

Ամէն Ապրիլի կ'արիւնի Հայ սիրտը, կը կարմրի Հայ մամուլը. ահա Զատիկը Հայութեան:

Ո՞վ դուք, որ սէր եւ արիւն հոսող սրտերով ելած Հայ Գողքոքան կը դաւանիք խաչուած Հայութեան մէջ անմահութիւնը ձեր ցեղին՝ անոր հաւատ-քով ու փառքով, տեսէ՛ք տեսէ՛ք լոյսը Յարութեան արշալոյսին, որուն ոտնա-ձայնն առած իր մարգարէի տեսիլով հրաշարուեստ քերթողը մեր ցեղին՝ զայն կտակ կ'աւանդէր բոլոր հայ մայրերուն, երդուընցնելով որ հաւատան մեր յարութեան ու իրենց էութենէն փոխանցեն իրենց զաւակներուն՝ հայ ցեղի վաղուան դիւցագներուն:

Փոքորիկն եկաւ, զարհութանքը տիրեց, ինչքան զոհերը Հայրենիքի սե-ղանին վրայ որպէս զոհեր հաշտութեան, ու ահա յանկարծ ցոլաց յաւերժական Այրարատի գագաքին՝ ծիածանը փրկութեան զուշակ:

* * *

Եւ ահա կու գայ Մայիսը, կը ծաղկի հայուն յոյսը եւ կը ժպտի անոր երեսին՝ ազատութիւնը երկնապարզեւ, զին արիւնի եւ արիւնի պէս քանկագին:

Ով որ կը հաւատայ մեր ցեղի արիւնին արգաւանդութեան, ան միայն կրնայ հրաշափառ յարութեան լոյսը տեսնել ու փարիլ անոր: Ուժգի՛ն հաւա-տալ մեր ցեղի կենսունակութեան, ուժգի՛ն փարիլ անոր դատին սրբութեան, անոր հաւատքին, անոր Գրին, անոր աւանդներուն, ահա միակ գրաւականը ազատութիւնը սեփականելու:

Այրարատի կողին կը վառի արշալոյսը, դեռ կարմիր ու միզապատ. վաղը պիտի պայծառանայ ան. եւ ով որ այդ հաւատքն ունի, հաւատքը մեր Նահա-տակներուն՝ կ'երբայ աղբիւրն այդ լոյսին:

Ու հոն կը դիմեն բոլոր մեր հեռաւոր ու պանդուխտ եղայրեները՝ որոնից ազատութիւն կ'երազեն, որոնց յոյսի շահը արծարծ իրենց սրտին՝ կ'արծարծի կարօտը հայրենի ազատութեան, փարումը հայրենի սրբութեանց:

Ու Երէ դեռ ուղին երկարի, հարկ ջլլայ կտրել լեռներ, ծովեր ու ովկիա-նոսներ, ահա մեր Հայրերու Գիրը լաստ ու կամուրջ, անոր փարած կը կտրենի ամէն հոսանք, կը յաղք ենիք ամէն փոքորկի, ու կը վայելենիք պտուղը մեր խոր հաւատքին՝ որ մեր ամէնէն մեծ փառքն ու հարստութիւնն է, աւելի մեծ քան մեր կորստական արծարն ու ոսկին՝ զոր կողոպտեցին մեզմէ մեր անողորմ եւ անաստուած շարդարաբները, աւելի քանկագին քան մեր արիւնն ու կեան-քը՝ որուն դաւեցին դժոխքի ատելութեամբ ու զէնիքերով մեր քշնամիները:

Հայ մայրեր, բոլոր դարերմ՝ իին ու նոր, անցեալ ու ապառնի՝ մեզ կ'երդուընցընեն յանուն ձեր եւ ձեր հայրերու հաւատքին, ձեր կարին հետ ձեր հայ զաւակներուն ջամբելու յիշատակն անմոռաց մեր գլուուն պայքած ահաւոր եղենին, ու անմեռ հաւատքը մեր վերակենդանութեան. ձեր կարին հետ հայու հոգին ջամբեցէք, հայու երգով ու շարականով օրբեցէք մեր վաղուան եղայրեները. որ օր մ'ալ անոնիք իրենց հայրերու հաւատքով, իրենց հայրերու գրով եւ իրենց հայրերու սուրով՝ կտրեն անցնին անապատը երկար ու սպառիչ, եւ իրենց հայրենի լեռներու վրայ ազատութեան դրօշին տակ ապրին երջանիկ՝ գործով ու փառքով արժանի իրենց նահատակ ու դիւցագն Հայերուն:

ԽՄԲ.

ԹՌՋ ԱՌՋ Ս Ե Ս Ե Տ Ջ

Նահատակաց յիշատակն

Ինծի կ'ըսեն. «Քնա՛րդ է տրտում,
Յաւէտ կ'երգես ցաւի մասին ու կարօտի».
Ի'նչպէս չերգեմ, լարերս են քաց դա՛ռն արցունքով՝
Մեր մայրերուն եւ քոյրերուն.
Ամբողջ ազգին սո՛ւզը ունիմ:

Ինծի կ'ըսեն. «Քնա՛րդ է մըռայլ,
Յաւէտ կ'երգես մահուան մասին ու աւերի».
Ի'նչպէս չերգեմ, լարերս են քաց սո՛ւզը արիւնով՝
Մեր հայրերուն, եղայրեներուն,
Ամբողջ ազգին սոլենին ունիմ:

Ինծի կ'ըսեն. «Քնարդ է մըրին,
Յաւէտ կ'երգես խաչի մասին ու աղօք-քի».
Ի'նչպէս չերգեմ, այդ խաչին տակ ինկան անքիւ մեր զաւակներ,
Այդ խաչին տակ հեզ ծողովն'ւրդ մ'ելաւ ամբողջ
Ի Գողգոռա, իր Յարութեան հրեղէն յոյսով,
Ամբողջ ազգին հաւատքն ունիմ:

Ես ինձ կ'ըսեմ. ցորչափ ցեղիդ հէֆ
մայրերուն
Արտասունքն յորդ դեռ կը տեղայ,
Ցորչափ ցեղիդ նահատակաց
Արիւնն առատ կը պըղպըջայ,
Ցորչափ ցեղիդ մանուկներուն
Աղօք-քն աղու կը բարձրանայ,

Երգէ՛ ազգիդ սուզը խորունկ,
Եղենին ազգիդ աննախընթաց
Ու Խաչն ազգիդ թեւատարած.
Այդ Խաչին տակ համզէկ' եւ դուն,
Ծաղիկ', նըւա՛զ, համբո՛յր, արե՛ւ:

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ